

## ՁԵՌԱԳՐԱԿԱՆ

### ՅՈՒԹԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՆՉԵՍՏՐԻ ԺԱՆ ՌԱՅԼԵՆՏՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Թիւ 1  
Ա Կ Ե Տ Ա Բ Ա Ն  
(ԺԱՆ ԴԱՐ)

Թերք 171: Մաւալ  $10 \times 7\cdot5$ , գրութեան  $8 \times 5$  մատնաչափ: Գրչութիւն երկաթագիր, երկսիւն տեղ տեղ մելանը կերած է մազաղաթը: Սեւ և շաղանակոյն մելանը տեղ տեղ մարած: Նիւր սկզբի 15 թերթերը եւ վերջի 23 թերթերը թղթեայ, մնացեալ 133 թերթերը մազաղաթ: Կազմ ներկայի դըրոցմազարդ կաշեպատ տախտակ ԺԷ զարու: Յետոյ զարձեալ վերանորոգեալ: Վերակազմութեան ատեն լուսանցքները նեղցած: Թղթեայ թերթերը ձեռագրին նորոգութեան ատեն յատելեալ: Մանրանկարչութիւն չունի: Պարունակութիւն Աւետարան պակասաւոր: Յիշատակարան չունի: Ծանօթութիւն: Թղթի կտորի մը վեցայ Փրանսերէն գրուած է որ ձեռագիրը գրուած է Հայոց 453ին, որով Քրիստոսի 1004ին: Խնծի կարելի չեղաւ նման թուականի մը յիշատակութիւնը դանել ձեռագրին մէջ:

Թիւ 2  
ԳՈՐԾՔ ԱՌԱԲԵԼՈՅ  
(ԺԳ ԴԱՐ)

Թերք 195: Մաւալ  $8 \times 5\cdot5$ , գրութեան  $5\cdot5 \times 4$  մատնաչափ: Գրչութիւն երկսիւն, բոլորդիր տող 28: Նիւր ընտիր մազաղաթ: Կազմ ԺԷ զարէն, լու վիճակի մէջ, գրուցմազարդ կաշեպատ տախտակ: Մանրանկարչութիւն կարմիրի երանգներով կիսախորաններ, լուսանցքարդեր եւ զարդագրեր: Պարունակութիւն Գործք Առաքելոց: Յիշատակարան չունի: Գրչութենէն զատելով ԺԳ դար, զուցէ կիրիկեան:

Թիւ 3  
ԱԼԲՐԴ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ  
1544

Թերք 189: Մաւալ  $6 \times 8\cdot5$ , գրութեան  $6\cdot75 \times 4\cdot25$  մատնաչափ: Գրչութիւն միասիւն, բոլորդիր, 25 տող: Նիւր ընտիր մազաղաթ: Կազմ կաշեպատ տախտակ ուշ ժամանակի: Վերակազմութեան ատեն լուսանցքներ կտրուած,

նեղցած : Մանրանկարչութիւն 121 մանրանկար , բաղմաթիւ լուսանցազարդ , քառեակներ կարմրաւ և կանանչով : Միաէջեան մանրանկարներ երբեմն ուսկեպարդ : Ակիզրը շատ գեղեցիկ խորան մը զունագեղ և ոսկեղիծ :

Պարունակութիւն և Յիշատակարաններ :

Էջ 2ա . նոտրզիք : «Այս աղչքասանգըս իսկէնտեր զուլքարինէ չէ , այս որ անունն թուրքի լեղուով փուլիքուլն է որ կասէ» : (Հոս յիշուած «Խսկէնտեր Զուլքարին» Հայ մէծահամբաւ բանաստեղծն էր Հնդկաստանի , ԺԶ-ԺԷ դարու միջոցին , Ագապարի արքունեաց մէջ : Յ . Ք .) :

Էջ 2ը . միաէջեան մանրանկարին տակ , կապոյտ զօտիի մը մէջ սպիտակ զլիսագրերով . «Զստացոյ զրոյս զտէր Աստուածատոր Պատրիարքն Յիշեցէք ի Տէր» (Սղագրութիւնները բոլորզրով պարզած եմ : Յ . Ք .) :

Էջ 42ր . զարժանալի ձիուն լուսանցքին տակ մանր նոտրզրով .

«Մըսիկ այս ձիուն ըրէք որ կազմած է զատ ի հաւուց ,

Զանձն ի զազանաց կազմաց աղին աւճաղլուխի ի ցըլուց ,

Սա ցըլագլուխ կոչի զոր աստուած Փիլիպովէն եցոյց ,

Աղէկսանդր զզսա տեսաւ ու հեծաւ որպէս զառիւծ :

Էջ 169ր . «Շարագրութիւնք չափարերականք , ընդ որս և բանք ոտառ հաւորք , սկսեալ յաշխարհարար ներածմանց» :

Էջ 182ա . զլիստուոր յիշատակուրան :

«Յիշատակարան այսմ տառի»

«Փառք ամենազաւը ա(է)րութեանն ք(րիստոսի) ա(ստուծո)յ մէրո : Որ ետ կարողութիւն տկար ողո՞ Զաքարիայ մէզապարտ եալ(իսկոպո)սի . պիտականուն բանի խնդրովի : Հասանիլ յաւարտ պատմութեն(ան) աշխարհաւելիին աղեկսանդրիս : Որ զրեցաւ ի խնդրոյ՝ բազմերջանիկ և յոքներանեան , շնորհազարդ և բանիքուն վարժապետին տէր ա(ստուած)ատուր պատրիարքին , որ այժմ նստի յաթոռ հայրապետին յոհաննու ուղէքերանին ի կոստանդինուպալիսս . մէծաշուրք պատուով ընկալեալ զիշխանութիւն(ան) ի ս(ուր)ր յարփիաւորչէն մերմէ : Որ ցանկացող եղեւ այսմ կտակի , ի վայելումն անձին իւրոյ՝ բարեսիրի , եւ յետ աստեաց յիշատակ բարի եղիցի իւրն եւ ծնողաց իւրոց . հաւըն եազուպին , եւ մաւըն մանզապին . որոց ա(է)ր յ(իսու)ս ք(րիստո)ս ողորմի : Եւ վայելել տացէ զնա ընդ երկայն աւուրս Տ(է)ր ա(ստուած)ատուր քաւչապետին : Ես թափուրս յամ(ենայն) բարեաց զզաքարիայ մէզապարտ եալ(իսկոպո)սս աշակերտ շնորհազարդ Գրիգորիս կ(ա)թ(ո)զ(իկո)սին , եւ յովոէփ վարպետին , որ յայսմ ամի փոխեցաւ ի զասս անմահից . Եւ եղեւ ինձ մէծ սուք : Եւ տեսի զփափաք եւ զսէրն Փրկութիս մէրոյ՝ յանձն տոի եւ ա(ստուծո)յ աջողութ(եամ)րն կատարեցի . զրով եւ ծաղկեալ ոսկով , եւ երանդ երանդ զունով աւճտեցի սիրալիր եղրաւրս մէր ա(ստուած)ատուր պըւէտիկոսին : Արդ՝ որք հանդիպիք սմա տեսչութ(եամ)ր , եւ կամ աւզտութ(եամ)ր ինչիւթիք . յիշեցէք ի միտս բարիս եւ ի հայցուածո պատկանաւորս զտ(է)ր ա(ստուած)ատուր տեսուոչս : Եւ զիս զմեռեալս մէզաւք՝ զզաքարիայ եալ(իսկոպո)ս զծող եւ ծաղկող այսմ տառիս : Գրեցաւ սա ի թիվս Հայոց ԶՂԴ (1544) . ի սուլիմանաստիրս բռն(ա)կ(ա)լութէ(ա)ն սուլդան սուլէմանին : Եւ զուք հանդիպողք սմա՝ աղաչեմ զձեղ որ չասէք բանս նախատանոց այլ մանաւանդ ա(ստուած) ողորմի : ի գծողէ զզ(ա)ք(ա)քէ (կապոյտով) ի մէզամած մատանցո ընկալ ա(է)ր բարունիդ իմ պանծացեալ . Հայցուածը քո եղեւ լրցեալ մէզապարտէս սա՝ զըծազրեալ : Ոսկով երանդ զունով ծաղկեալ , ճըշգրտակեղ զանազանեալ , զայս աղէկսանդրըս հրաշափառ մի հանապազ ի ձեռըն

տալ : Միբուլ պահեա զսա խնամաբար ի վայելումն անձինդ մընալ , որ շագառաւ տեն զանգին դաւհար ա(սոուա)ծամաւը սիրուն համար : Քանզի մեղաւք եմ ազաեղեալ , և ես քո յաղաւթքն եմ յուսացեալ ջընջել զանցանս իմ տ(եսո)նաբար որ է անթիւ եւ անհամար : Եթէ աւդտիս բան ի սմանէ եւ զմիտը քո հաճեցուցէ :

Անինաեւ Խաչատուր Կեչտուցիի յիշտակարանը և Բարտանութիւնը :

#### Թիւ 4

#### Ա Կ Ե Տ Ա Բ Ա Ն

1656

Թերք 358: Մաւալ  $4 \cdot 25 \times 3 \cdot 25$ , զրութիւն  $2 \times 3$  ժամանաչափ : Գրչուրին երկուին , բոլորդիր , տող 20 : Նիւր նախ 4 թէրթ թուղթ , յետոյ 32 թէրթ բնտիր մադաղաթ , մնացեալր թուղթ : Կազմ զրոշմադարդ կաշեպատ տախտակ , հաւանաբար ԺԷ զարու սկիզբէն Ամսդերտամ կազմուած : Այս կազմին ատեն աւելցուած է սկիզբը 15 պարապ թէրթ և վերջը 11 թուղթ : Հանգամանք լու : Մանրանկարչուրին 18 անօրինական նկարներ մադաղաթ մասին վրայ , սակայն մաս մը խոնաւութենէ միասուած : Քիչ ինչ ոսկի ալ զործածուած : Յիշտակարաններ էջ 3 ա . նոտրդիր զրչէն տարրեր . « . . . եւ ի բազմաց մինն է այս բարեկապատ եւ տառուածասէր Դաշտեցի Եսայիայ՝ որդի զսպարոն Առաքելլը : Որ զպառուդ բարեկապատութեան առեւալ է զայս գեղեցկանկար սուրբ աւետարանս , եւ ես ընծայ առ Սուրբ Հոգի եկեղեցւոյս Հայոց յԱմսդրդամայ յիշտակ իւրն . եւ զիւր ննջեցեալ ծնօպացն Հօրն Եսայիայ , եւ մօրն Մէրէմին , եւ կենդանի եղբարցն մահտեսի թումանին , Յովանեսին , եւ Մկրտչին : եւ քեռն եղիսարէթին եւ որք մի անզամ Հայր մէրիւ ողորմի ստացողացդ . ինքն քրիստոս ողորմեսցի բառ մեծի ողորմութիւն իւրում յաստ եւ ի հանդերձեալն ամէն» :

Էջ 179ր . Մարկոսի վերջը , զրւէն . «Յիշտեցէք : Զստացող սորտ զհեղաւ Հոդի թաթոսն . եւ զիս տառոսպեալ Մարկոս զրէշս մի Հայր մէրիւ թվին ՌՃԵ (1656)» :

#### Թիւ 5

#### Շ Ա Բ Ա Կ Ա Ն

(Ժէ դար)

Թերք 313: Մաւալ  $4 \times 5 \cdot 5$ , զրութիւն  $2 \cdot 25 \times 3 \cdot 75$  ժամանաչափ : Գրք չուրին միասին , բոլորդիր , տող 25 : Նիւր մադաղաթ : Կազմ զրոշմադարդ կաշեպատ տախտակ : Արծաթ փակիչ երկու հատ : Մանրանկարչուրին ութը բոլորիջեան մանրանկարներ եւ նոյնքան խորաններ եւ կիսախորաններ , ինչպէս նաև բազմաթիւ լուսանցքի զարդեր ու մանրանկարներ : Լաւ գծուած , զունազեղ եւ սոկեղարդ : Բոլորն ալ մաքուր եւ լաւ վիճակի մէջ : Յիշտակարան չունի , բացի էջ 267ա . յիշտակութիւն մը , բառ որուն անարժան Վըթանէս Արեւելեան կողմանց 150 ֆլորին վճարած է ձեռագրիւ որ հազարներ կ'արէ էկ կ'ըսէ :

## Թիւ 6

Ե Ա Ր Ա Կ Ա Ն

1616

Թերթ 399: Մաւալ  $2\cdot5 \times 5$ , զրութիւն  $2\cdot25 \times 3\cdot5$  ժամանաչափ: Գրչութիւն միասին, բոլորդիր, ուն մելան, տող 20: Կազմ զրոշմագարդ կաշեպատ տախտակ, լաթով աստառուած: Մանրանկարչութիւն քանի մը խորաններ եւ կիսախորաններ, զունազեղ, ոսկեզիծ: Էջ 2ա. խորանը մնասուած: Յիշատակարան վերջը, զրչէն.

Նկրտիլ սակայն ընդ բարեաց,  
Զանիւ յաղթէ մարդ ըստ կարեաց,  
Աշխարհիս մի փարիր կենաց,  
Վրիպիմք ամենայն կարծեաց,  
Զանձամբ անձին իմոյ զրեմ,  
Յանանցնութեանս որ վկայեմ:  
Աւազ չար կեանս անցուցել իմ  
Վայ ինձ յորժամ մտաւ ածեմ,  
Բոտեալ մեղաւքս զանազան  
Բան զբոցս եզեն ինձ խթան:  
Էթէ այսու ոչ եմ արժան  
Սակայն արժանացեալք կարդան,  
Թէպէտ զրել չեմ բաւական.  
Քանզի անկեալ եմ զրադման:  
Եղէ Եղրարց իմ աւզնական  
Յակոր անուն զրիչըն այն  
Այլ թէ արժան առնէք յիշման  
Զդնաւոզս իմ եւ ըղնորայն  
Սոյն պէս յիշէք համանգամայն  
Կամս արարչին ի յաւիտեան  
Ամենայնէ եմ զրիպիսալ  
Միայն բանիւ միմիթարեալ,  
Յանկում զրոյն որ միացեալ,  
Բանին զրով մարմին եղեալ,  
Եւ թուականէս յետ ի տուփ  
Թիւրն ծածակեալ զրով ամփոփ,  
Այս թուականն յետ զիւրն հուար  
Ես թուական Եղի ՅԱԿՈԲ (1616):  
Լոյս է բան զրբայս հետեւիր.  
Այսու հշմարտութեան հասիր,  
Եւ սովար լինի բան եւ իր.  
Անունս զլխադրէն ծանիրք:  
Վերջին տողը կ'ակնարկէ տնկապերուն որ կը կարդամ նազարէք և ասացեալ ե:

Թիւ 7  
ԽՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

1744

Թերթ 195: Մաւալ  $4 \times 5\cdot5$ , զրութիւն  $2\cdot25 \times 3\cdot75$  ժամանաչափ: Գրչու-

թիւն միասիւն, բոլորդիր, տող 21: Նիւր ընտիր թուղթ: Կազմ ոսկեգրուագ չիկարով, խաւաքարտի վրայ, պարսկական ոճով, ունի թէրթապահ: Թէրթեռ բնդելուզուած են կտրուած թուղթ չըջանակներու մէջ, որոնցմէ ոմանք մաս սամբ բաժնուած են շրջանակներէն: Մանրանկարչուրիւն ձոխ: Մանօրուրիւն ձեռագրին մէջ կայ վեց էջ արդի ժամանակուան անգլերէն գրութիւն, ուր ձեռ ասպիրի կը նկարագրուի և թուական կը տրուի Ժ: կամ ԺԶ դար, որ անշուշտ ձիզդ է: Հաւանարար ծախող մը ձեռագրիրը բարձր արժէ քոյլ ծախուլու համար այլզպէն ըրած է, մինչ ձեռագրին զրչութեան ժամանակը որոշ է յիշատակարանին մէջ: Յիշատակարան ունի ուսանաւոր «Խմանութեանս Սոլոմոնի», որուն անկապերը կը կազմեն ի Վայելումն Մատուր Աղայենց: Վերջի տունը:

«Ի թուին Հայոց մեծ տօմարի

Ներ այսմ ամի ծրեալ լինի

Երկ Երկոտասան յորելենի

Յորմէ կոյս թիւ ի բաց թողցի

Կուսաթուով Ապրիէլի

զրեցաւ եւ ծաղկեցաւ ձեռամբ բարձրաց վայի արժանի Աւետիս մշտամեղ քահանայի... վայելումն՝ ցեղազանն Աւելդ(ա)րենց լուսաւոր հոգի Յակոբյանի որդի խոհեմիմասաւ եւ Հանճարուիր պարոն Մատուրի Աղային...»:

Գրչութիւնը կատարուած է ապահովարար Նոր Զուզու, ուր կը զոր- ծէր բազմավաստակ Աւետիս զրիչ-ձաղկող Ժը դարու սկիզբը:

### Թիւ 8

### Ա Ա Ղ Մ Ո Ս

(Ժէ դար)

Թէրը 228: Մաւալ  $3 \times 4 \cdot 5$ , զրութիւն  $1 \cdot 75 \times 2 \cdot 75$  մատնաշափ: Գրչու- թիւն միասիւն, բոլորդիր, ուեւ մերան, տող 18: Նիւր մազազաթ: Կազմ հերո- սական, խաւաքարտի վրայ կաշի: Մանրանկարչուրիւն պայծառ բարագոյն քանի մը խորաններ, լուսանցազարդ եւ զարգագրեր: Յիշատակարան զրչէն կը պակսի: Վերջին էջին կայ 1677 Նոյեմբեր 25 թուակիր զրութիւն մը, ուր կ'ըս- ուի որ ինք, Դաւիթ, մտած է (Հոսմի) Պապական զպրոցը, թէ Նախիջևանի պաւառէն է եւ մականունը Աւանէսենց, բնիկ Ապարանցի:

### Թիւ 9

### Ա Ղ Օ Թ Ա Գ Ի Բ Ք

1651

Թէրը 48: Մաւալ  $4 \times 5 \cdot 75$ , զրութիւն  $2 \cdot 25 \times 4$  մատնաշափ: Գրչու- թիւն միասիւն, զանազան ձեռքէ նորոգիր: Նիւր փայլուն թուղթ: Կազմ կա- չեպատ խաւաքարտ պարսկական ոճով, գրոշմազարդ, տեղ տեղ նորոգուած: Մանրանկարչուրիւն չունի, բացի քանի մը սովորական թոշնագրերէ, կոր- մրաւ: Յիշատակարան զրքին վերջը, զուցէ զրչէն, կ'իմացնէ որ աղօթագիրքը զրուած է 1651 Յունիվարի 10-ին:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

(Դար. 1)